

66 Հ Ե Ն Գ Է Ս Ե Մ Ս Օ Բ Ե Ա Յ Ը 99

Բ Ա Վ Ա Ն Ո Ր Դ Ա Գ Ր Ո Ւ Թ Ե Ա Ն 11⁷ Ծ Ր Գ Ա Ն Ը

“ՀԱՆԴԵՍ ԱՄՍՈՐԵԱՅՆ, ուսուցիական թերթը կը մտնէ իւր գոյութեան 11⁷ շրջանը եւ
 ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ առէն ամաց սկիզբը՝ նոյն ծրագրով եւ նոյն ուղղութեամբ:
 “ՀԱՆԴԵՍ ԱՄՍՈՐԵԱՅՆ, պահելով Հանդերձ նոյն ծաւալը՝ որ է երկու մեծագիր թերթ,
 ՊԻՏԻ ԲՈՎԱՆԴԱԿԷ այն առէն հետաքրքրական, հմտալից յօդուածներն, որ կը Հային
 ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ: Երբ ազգային օրաթերթերն ընդարձակ նիւթ կը մատակարարեն
 ԳՐԱԳԻՏՈՒԹԵԱՆ, իսկ “Հ. Ամօրեայն” իրեն ընտրած է ի մասնաւորի հոյ գրագիտութիւնը:
 ԲԱՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ արուած ծաւալն ըստ պարագայից աւելի պիտի ընդարձակուի, իսկ Հայ
 ՊԱՏՄՈՒԹԵԱՆ նկատմամբ եղած ուսուցիականութիւններն պիտի ենթարկէ անաշառ
 ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ: Պիտի ջանայ Հրատարակել՝ ըստ կարելոյն փութով, Հայ ուսման եւ Հայ լեզուի
 ՎԵՐԱԲԵՐԵԱԼ առէն ազգային եւ մանաւանդ օտարալեզի գիտնական բանասէրներու
 ՅՕԴՈՒԱԾՆԵՐՆ ու գրքերն, որ կերպով մը առնչութիւն ունին Հայագիտութեան հետ:
 ԻՆՔՆԱԳԻՐ պիտի ըլլան ըստ մեծի մասին “Հանդէս Ամօրեայն” բանասիրական յօդուածները, բայց
 ԹԱՐԳՄԱՆԱԾՈՅ յօդուածներն ալ “Հանդէսի”, ծաւալին ներածին չափ պիտի ներկայացնենք մեր ընթերցողաց:
 ՈՒՐԱՆՈՒԹԵԱՄԲ կը տեսնենք թէ առանց կողմնակցութեանց պայքարի, միաշունչ համակրութեամբ
 ԸՆԴՈՒՆՈՒԱԾ է “Հանդէսի” կրնանք ըսել՝ ո՛վն բաժանորդաց կողմանէ, անցեալ տարի սկսուած
 ԺԱՂԿԵՓՈՒՆՋԸ, որ իբր “Փորձ”, ջանաց առէն ամիս գաղափար մը տալ ազգային կենաց եւ այսուհետեւ ալ
 ՊԻՏԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻ, այս տարի ալ վասն զի կարեւոր պատճառ մը չունինք առ այժմ դարբեցընելու:
 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻԻՆԸ նոյն ընդարձակութեամբ կը շարունակուի: Յառաջ պիտի տանինք նոյնպէս
 ԳՐԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹԻԻՆՆԵՐՆ” որ աւելի անձուկ կազմցին բաժանորդները խմագրութեանս հետ:
 ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻԻՆՆԵՐ անուամբ ամսէ ամիս կը հրատարակուին նորատպ գրքերն, իսկ
 ԳՐԱԿԱՆ ԺԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ անուամբ պիտի ջանանք զարգարել “Հանդէսի”, կողը:
 Խօրին շնորհակալութիւն այն առէն գրասիրաց որ որեւիցէ եղանակաւ քաջալերելցին “Հանդէս Ամօրեայն”:
 Ծանօթից մէջ թերթին ծաւալումը կը խնդրուի:

Գ Ո Ր Թ Ե Վ Ը Լ ՈՒ Թ Ի Ի Ն Ը “ԱՄՍՈՐԵԱՅ ՀԵՆԳԻՍՍ”

ՎԻՆՆԱ,	Մացր Վաճք Միաբանութեան:	ՅՓՂԻՍ,	Պր. Յովակիմ Չաթարապետ:
Վ. ՊՈՒՍ,	Պր. Չատիկ Բոքրովիչ:	ՆՈՐ-ՆԱԽԵՋԵՆԻՍ,	Պր. Ընաքնէ Սարոսիանեան:
ՉՄԻՐՆԻՆԱ,	Վանատոռն Միաբանութեան:	ՍՍԱՆՏՈՍ,	Պր. Քրիստափոր ՋԻ. Թամազյանց
ԱՅՏՆԱ,	Բիւզանդեան գրատուն, Ղազարի իս	ՊԻՆԴԻԳՐՈՍԿ,	Պր. Մկրտիչ Յարութիւնեանց:
ՏՐԱՊԻՉՈՍ,	Սեպրու Խաճ Թիւ 5:	ԱՍՏՐԱՍՈՍ,	Պր. Արտախաճ ԱՒ. Եփրեմեանց:
ԿԻՐՈՍ,	Վանատոռն Միաբանութեան:	ԱՄԹՈՒՐՍ,	Պր. Ստեփան. Յ. Արքեպիսկոպետ:
ՄԵՐՈՒՆԱ,	Վ. Ազգասիկան Վ. Արիկեան:	ՍՐԻՐՈՒՍ,	Պր. Օձմիկ Ս. Էֆեմեան:
ՄԵՐՈՒՆԱ,	Հ. Համազասց Վ. Համբանեան:	ՔՈՒԹՆԻՍ,	Պր. Նարայեան Է. Սիկեան:
ՄԵՐՈՒՆԱ,	Յովկ. Ար Գարուստ Գ. Էֆ. Խոջեան:	ՄԱՆՉԵՍԻՐ,	Պր. Յովհ. Անդրեասեան:
ՄԵՐՈՒՆԱ,	Յարգ. Ստեփան Վ. Շաշուրեան:	ՍԴԵՋՍՆԱԿՐԻՍ,	Պր. Էֆ. Օհանեան
ՄԵՐՈՒՆԱ,	Վ. Էֆ. Յ. Յակոբեան:	ՐՈՒՄՂՈՒԷ,	Պր. Գառնիկ Տեղաւեան

Խ Մ Բ Ը Գ Ր Ո Ւ Թ Ե Ն Ը Հ Ա Ս Ե Ն Ը

ՆՈՐ ՀՐԱՏԵՐԱԿՈՒԹԻՒՆՔ

- ԱՌՄԱ ՄՄԱՆԻՆՆԻ — ԴՆԶԿԱ ԿՐԱՄԱՆՔ մարտ: 4. Պոլ. տպ. 9. Պաղատաւեան 1896. 8° 67 էլ:
- ԱՌԱՔԵԼԵՆԻ 4. — ԱՔԼԹՈՒՆ, տեղագրական, ազգագրական եւ վարչական տնտեսիւն: Թիֆլիս, տպ. 8. Մարտիրոսեանի 1896, 8°, 92 էլ: Գինն է 20 կոպ.: [Արտատպած «Մշակ, լրագրից մի քանի յաւելումներով:]
- NIRSCHL J. — Der Briefwechsel des Königs Abgar von Edessa mit Jesus in Jerusalem, oder die Abgarfrage: „Der Katholik“, 1896, Aug. Sept. (շարունակելի):
- MARQUART J. — Untersuchung zur Geschichte von Eran. 3. Zur Kritik des Faustus von Byzanz. 6. Hazarapet: „Philologus“, Band LV., Heft 2, 1896, S. 218—232.
- LEPSIUS J. — Arm. und Europa. Eine Anklageschrift. Berlin-Westende, 1896. 245 S. 8° M. 2.—
- CONYBEARE F. C. — On the Western Text of the Acts as evidenced by Chryostom: „American Journal of Philology“, Vol. XVII, Nr. 2, p. 125—171.
- ԱՍՈՒԿՆԻՍՏ Գ. — Փորրիկ զբոյնքեր: Թիֆլիս, տպ. Վրաց հրատիկն. Գոլ. 1896. 8° 32 էլ: Գինն է 10 կոպ.:
- RAABE R. — ΙΣΤΟΡΙΑ ΑΑΕΞΑΝΔΡΟΥ. Die armenische Uebersetzung der sagenhaften Alexander-Biographie (Pseudo-Callisthenes) auf ihre muthmassliche Grundlage zurückgeführt. Leipzig, 1896. 8° VIII+107 S.
- ԱՍՄԻ ԱՍՂԻ ՌԻՆԻ — Ա. Անհատաշնայ: Ի Վիեննա, Ի Միխիթարեան տպարանի 1896: 8°, 110 էլ: Գինն է Քր. 2.—
- ՏՈՄՍԵՆԻ Վ. — Մասուն եւ Տրգոյի արքերաց սահմանները. Գատմական եւ տեղագրական հետազոտութիւն: Մասն II. Գատմական տեղեկութիւն Սասնոյ վայր, թղթ. 2. Բառաշարս 52. Պիղեղիմաս: Վիեննա, Միխիթ. տպարան, 1896: (Ազգ. Մարտ. հ.Ա.) 8° 2+62 էլ: Գինն է Քր. 1.—
- ՏԱՇԵՆԻ 4. 8. — Յուցակ հայերէն ծնագրաց Մատենադարանի Միխիթարեան Ի Վիեննա: Catalog der armenischen Handschriften in der Mechitaristen-Bibliothek zu Wien. Վիեննա, Միխիթարեան տպարան, 1895(—96). 4°, 17+277+64+1164 (— միակի 1522) էլ: Գինն է Քր. 75.— ըր. 29.— — մարկ 60.— — Քլ. 36.—: Ճամբու ծախքով Քր. 6.— կամ ըր. 2.30 անկել:

Գրիգոր անունը պատճառ եղած սխտի ըլլայ Չեզի, զիքը հայ կարծելու: Բայց Գրիգոր հասարակ յունարէն անուն է: 2... Ք. Վ. — Լիովն համարիտ ենք, արդէն «Մայիսի Թղթակցութեանց», մէջ (Յորդո) կը գտնուէ մեր կարծիքը: 2. Կարգաթէք, ինչոնքն, Ապրիլ ամսոյ 8րդ Թղթակցութիւնք: 3. Ընթ ապարան գերմաներէն զբոյն համար, կը ծանուցանենք մէջ հարկ է նաեւ զին ու ծանախարհի ծախքն ուղարկել:

ՔԱՆԻ ՍԷ ՀԱՅ ԽՄԱՎԳՐՈՒԹԻԱՆՑ. Որովհետեւ մեր այնչափ ապահովայ նամակներն ու թերթիս մէջ դրուած յայտարարութիւններն անպատասխանի մնացին, այս վերջին անգամ կը յայտարարենք, որ անպատճառ հաշիւներու կարգադրութեան կը սպասենք: Եթէ այս եւս ապարդիւն ըլլայ, կը մնայ մեզի խնդիրն պարզ եւ յայտնի կերպով յայտարարել:

ԽՄԲ. «ՀԱՆԴԻՍԻՒՆ»

ՇՆՈՐՀԱՅԱԼՈՒԹԻՒՆՔ

Հայազգի Ասպետ Աղեքսանդր Պետրովիչ նուիրք Միաբանութեան Թանգարանն 3 տար պարթեւական արծաթ շորեղարման:

Տր. Վահրամ Թորգոման «յանուն իւր սրտահասող զաւակունց Արամ» եւ Սուրեն Թորգոմանց, նուիրք 1710ին տպագրուած Շարակնոց մէջ 1795ին տպագրուած Ժամադրի մը եւ այլ բազմաթիւ տետրերն ու զբոյն մեր մատենադարանին: Շտորչունակ Արշակ Սարկաւազ Միջոցառանց նուիրք մեր Մատենադարանին այլեւայլ զբոյն ու նաղարմանք: Մարտոն Լճ. Խարկիլճեան, ղեկադորն Ի Փանկաթի, նուիրք իւր 70 կտոր հայերէն զբոյն մեր մատենադարանին: Յիշեալ Մեծապատիւ Պարոններու կը յայտնեմ Միաբանութեանս խորի շնորհակալութիւնը:

Հ. Գր. ԳԱԼԷՄՉԵԱՐԻԱՆ
Մատենադարանական:

ԹՂԹԱԿՈՒԹԻՒՆՔ «ՀԱՆԴԻՍԻՒՆ»

- ՊԱՐԻՍ Կ. Ռ. — Ընդունած ենք ձեր նամակը: Շտորակալ ենք որ ձեր համակրութիւնը զգտնել է յօղունք, բայց ձեռն առնելովս ժողովի փոփոխութիւնը՝ սեմական բառին նկատմամբ, տարակուսական կը գտնենք, քանի որ ընկալով ծնն է. 2. Միւս ինչիներուն նկատմամբ առանձին նամակաւ:
- Պ... — Մ. 8. — Ամսախիտ ինչորներով չենք կարող առ այժմ զբաղել. քանի որ օրական դիւրն անպակէ գրուած են մեր ուշադրութիւնը: Ստուգելի հարկ է կամ՝ ըտրորովիս անզգայ, չէզոք ղից մը քանի, եւ կամ՝ զարուի գրականութեան որչափ թէ մարտ: Վասն զի գրականութեան զարգացումս ալ ազատ եւ հանդադու ծամանակ կը պահանջէ:

- ՄԱ... Պ. 8. — Ընդունեցանք ձեր նամակը, հանդիքը ներփակելով՝ քանի մ'որքն կը ստանար ձեր զնորք, արդէն հրատարակուած է: 2. Մի Թարգմանէք. շատ ընդարձակ է, եւ «Հանդիսի» ծաւալին պատճառաւ կըստ սովորութիւնն երկուք տուել. ուստի եւ ընթեցողաց՝ ծանորակալ:
- Կ. Պ. — Տ. Ե. — Մ... — Ռ. Բ. — Պ... 2. ֆ. 4: — Ձեր Թղթակցութիւնները չեն հրատարակուիր, օրական Թերթերու պատճառաբանութիւնը զորածնենք՝ «մզմէ անկախ պատճառներով»: Թղթակցութեանց մէջ նկատողութեան աննելու է «Հանդիսի» ծրագիրն ու ուղղութիւնը:

Նու... Մ. Ծ. — Ո՛չ, Բար-Հեքոբէն (Bar-Hebräus) հայ չէ. բայց հայութեան «Խորդ» մ'ունի, քսո որովս ծնած է Ի Մաշաթիս: Ասորերէն եւ արաբերէն շատ մը զբոյն շարադրած է, մասնաւոր ատոր. քերականութիւնը մը, Մ. Գորց մեկ նութիւններ, Եկեղեցական եւ ընդհանուր պատմութիւններ: Բուն անունն է (Գրիգոր) Աբուֆարաճ Իբն Աբուր, նորագրած 4րդ մը որդին է, ծնած 1226ին, վախճանած 1286ին. Գորայի ճակատկայան էր: Անտարակոյս

«Գ Ա Տ Կ Ե Ր»
Կիսամսայ: — Է. ՏԱՐԻ, 1896—1897:
Բաժանորդագինն է՝ 50 զանկան:
Հասցէն՝ Rédaction de la Revue «PATERK», Constantinople, Péra, Yéhil-sokak, 1.

Գատեւազարդ **«Տ Ա Ր Ա Ք»**, Շարաթաթերթ
Է. ՏԱՐԻ, 1897:
Բաժանորդագինն է՝ 6 ռուբլի:
Հասցէն՝ Тифлис, Редакция журнала «ТАБАЗЪ», Tiflis
Rédaction du journal «TABAZ».

«Փ Ո Ւ Ն Ք»
Շարաթաթերթ
Բաժանորդագինն է՝ 2½ արծաթ մէդիտ
Հասցէն՝ Direction du journal arménien «POUNTCH Nafé Ham, Balouk-Pazar 16 — Constantinople.

Պատկերազարդ **“ԱՂԲԻԻՐ”**, Եմսաթերթ
 ԺՆ. ՏԱՐԻ, 1897:
 Բաժանորդագիրն է 3 ռուբլի:
 Հասցեն՝ Тифлис, Редакция “АГБЮРЪ”, Tiflis, Rédac-
 tion de la Revue “AGBUR.”

“ԱՐԶԱԳԱՆ”
 Օրագիր: — ԺՆ. ՏԱՐԻ, 1897:
 Բաժանորդագիրն է 10 ռուբլի:
 Հասցեն՝ Тифлис, Редакция журнала “АРՅԱԳԱՆԷ”,
 Tiflis, Rédaction du journal “ARDZAGANE.”

“ԲԱՏՄԱՎԷՊ”
 Ամսաթերթ: — ԺՆ. ՏԱՐԻ, 1897:
 Բաժանորդագիրն է 10 Ֆր. (4 ռո.)
 Հասցեն՝ Rédaction de la Revue “BASMAYEP”, Venise
 (Italie), St. Lazare.

“ՃԵՐԻՏԵՏԻ ՉԱՐԿԻՏԵ”
 Օրագիրթ: — ԺԳ. Տարի 1897:
 Հասցեն՝ M. Dikran Djivelekian, Constantinople, Babi-Ali
 Djaddessi, Nr. 20.

“ՄԵԺՄՈՒԻԱԿԱՆ ԵՆՊԱՐ”
 Օրագիրթ: — ԺԳ. ՏԱՐԻ, 1897:
 Բաժանորդագիրն է 100 ռբլ.:
 Հասցեն՝ “MEDJMOUA-I-AHVAR,” 66 Grand' Rue de Pétra
 Constantinople.

“ՄՉԱԿ”
 Օրագիր, շաբաթը 4 անգամ: — ԻՆ. ՏԱՐԻ, 1897:
 Բաժանորդագիրն է 10 ռուբլի:
 Հասցեն՝ Тифлис, Редакция “МШАКЪ”, Tiflis, Rédaction
 du journal arménien “MSCHAK.”

“ՄՈՒՐՃ”
 Ընթացիկ: — ԺՆ. ՏԱՐԻ, 1897:
 Բաժանորդագիրն է 10 ռուբլի:
 Հասցեն՝ Тифлис, Редакция журнала “МУРՇЪ”, Tiflis
 Rédaction de la revue “MURTCN.”

“ՆՈՐ-ԴԱՐ”
 Օրագիր: — ԺԳ. ՏԱՐԻ, 1897:
 Բաժանորդագիրն է 10 ռուբլի: Արտասահման՝ 40 Ֆր.:
 Հասցեն՝ Тифлис, Редакция газеты “НОР-ДАРЪ”, Tiflis
 Rédaction du journal “NOR-DAR.”

ԼՈՅՍ ՏԵՍԱԽ

ՅՈՒՅԵԿ ՀԵՅԵՐԷՆ ԶԵՌԵԳՐԵՑ

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԲԻՆԻՄԱՆԻՆԻ ՍԻՆՏԱԿՆԵՆՆԻ ՎԵՆԵՆԱ

ԿԱԶՄԵՑ

Գ. ՅԱԿՈՎՐՈՍ Վ. ՅԱՍԵՆԱ

ՄԻՒԲ. ՈՒՌՏԵՆ

ՏՊԱԳՐԵԱԿ ԵՊԱՍՏՅՈՒՆ ԿԱՏՈՆԵՐԱԿԱՆ ԵՆՄԱՐԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆՑ Ի ՎԵՆԵՆԱ

ՎԻԵՆՆԱ 1895

ՄԻՒԲԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

ԼՈՅՍ ՏԵՍԱԽ 1896 ՍԻՊՏԵՄԲԵՐԻՆ

ՍԵՑ 4, 17+277+64+1164 (— ՄՈՆԱՄԻՆ 1522) էջ:

Գինն է Ֆր. 75.— ռբ. 29.— մարկ 60.— ֆլ. 36.— Ճամբու ծանրով Ֆր. 6.— կամ ռբ. 2.30 անելի:

Այս օրերս ուղարկուեցան Յուդայիկ հրատարակութեան մասնակցողներու օրինակները:
Ի Կ.ՊՈՒԼԻՍ արդէն հասած են օրինակները եւ կարելի է մեր գործակալ Վ. Հ. Եղիշէ Վ. Գաֆ-
 թանեանէն ընդունիլ, ներկայացընելով վճարման անդորրագիրն եւ ճանապարհածախսի համար հա-
 տուցանելով Ֆր. 6.—: **Ի ԿԱԿԿԱՍ** (Տփղիս, Բագու, Էշմիածին, Բաթում եւն) օրինակներն ու-
 դարկուած են արկղով ի Տփղիս. հասնելուն պէս (որ իբր 2 միսս անշուշտ կը տեսէ) մեր Յարգելի
 Գործակալն Պր. Յ. Հաթապաշեան կը յայտարարէ երեք անգամ՝ “Մշակ”, եւ “Արճազանք”, թեր-
 թերուն մէջ, որմէ ետեւ իւրաքանչիւր մասնակցող յանձնելով անդորրագիրն եւ ճանապարհածախսի
 որոշեալ քաժինը վճարելով կ'ընդունի իւր օրինակն: Իսկ Կաւկասի միւս քաղաքները կ'ուղարկուի
 Տփղիսէն թղթատարաւ վերադիր վճարմամբ ճանապարհածախսի: Ծոյնպէս կը կատարէ մեր Յարգելի
 Գործակալն Պր. Հ. Առաքելեան: **ՌՈՒՍԻՈՅ** միւս տեղերն եւ առ հասարակ **ՌԻՐԻՉ ԱՄԷՆ
 ՏԵՂ**: կ'ուղարկուի թղթատարաւ, իւրաքանչիւր օրինակն երեք պալատկեալ ծրարներով, որոյ փո-
 խարէն մասնակցողը կը պարտաւորին վճարել Ֆր. 6.— կամ ռբ. 2.30 ճանապարհածախս: Իսկ
 որոնք որ թղթատարի ծրարով կ'ուղարկուի, ճանապարհածախսի հաշիւը ներփակեալ կ'ըլլայ: